

Նրեցան հոն թափառական շատ մարդիկ,
Որոնք սակամ չըկեցան ծոյլ ու դատարկէ,
Ծառայեցին վարձքով հարուստ մարգերու
Որ հոն էին Գովեստներով Սիզմունդի
Ամբողջ երկիրը լեցուցա թաթաղուն,
Երիտասարդ Սիցիլիոնին սուակ թագաւորն
Աւամ՝ գիւղը ու քաղաքները, ինչպէս ինքն
Ընդուներ էր Ապատանոին եղաւ ձեռքին
Հանգէպ զէնքի եղայուներուն ։ Ճանապարհն
Որ զիւնք հոն քերա անոնք կօրհնէին
Տօն մինչեւ եօթներորդ օրը տեսեց:
Ճոփ Սիցիլիոն՝ հոն սովորութեան համեմատ
Բաշխն կարմիր սուկի ի սեր իր որդուոյն.
Զի նէ անոր ապահովէլ կը ցանկար
Սէրն ու յարգակն իր հասօրնէն կիւրերուն ։
Աղքամ՝ մուրկէ կարելի չէր գտնել հոն։
Զի թագաւորն ու թագունին կու տային
Ըզգեսու ու ձի, կարծես վերջին օրն ըլլար
Իրենց կեակիրն կարծեմ ոչ մէկ ալքունիք
Անքան առաս նուշըներ երքեք չըտրաւաւ
Վերջացա տօնն արժանազով պատիւով։
Քաջ իշխաններ յաճախ ըսին անկէ իրշը
Թէ զեսափթիթ պետին պետի ուգէին
Սիրով ճորտես ըլլալ. սակայն ինք Սիցիլիոն
Առյօգագեղն ասոր փափացը տունէր։

Որչափ ատոն որ ապրեցն Սիզմունդ
Եւ Սիցիլիոն, իրենց որդին՝ սիրելի
Երկուքին ալ չուզեց ըընակ կապել թագ.
Սակայն Կ'ուզէր ինք պետ ըլլալ՝ այն մարտիկն
Ալքի իրզախ, երբ ո եւ է վըտանգներ
Ըսպանային հայրենական իր երկրին։
Եւ ո՞վ պիտի յանդզնէր զինք նախատել.
Հերոսը պէճ անզամ մը երք զէնք առաւ
Ալ չըկեցա հանդարտ. իրեն հանելի
Պատերազմներն էին միայն, եւ դպրուց
Զինք զօրութիւնն իր քաղուկին՝ անուանի
Օսարական երկիրներուն մէջ բոլոր։

Թարգմ. Հ. Ա. Ղազարեան
(Շարայարելի)



ԵՐԻ ՊԱՏՈՒՀԱՆՍ ԿԸ ԲԱՆԱԿ...

Ց ՄԱՐ

Լուսամուտէս քաղցրածքպիտ ներս կու զան
Թարմ արեւին համբոյըններ.
Ու նոր զարթոնոց թըռչնիկներու զայլայլէն,
Երգը զըւարթ բընութեան։

Հողին զըրկէն բուխուրիկներն ոսկեման
Խոնկ եւ ալոթթ կը շնչնէն։
Փոքրիկ ծաղկուն էին, կոյնակի զօնանջէն,
Աւ աչուկնին կը բանան։

Քովը ժամին ցօղով լեցուն բարտիններ,
Կ'այրին մումիր արևէն։
Սոսափիւնով Կ'երգնն թուկեր մեզմօրէն,
Քըլցակիր հրեշտակներ։

Ազօթարանն համատարած կանթեղին
Հըրդենուած է լուսալիր.
Քողասփողուած կոյս ամպիկներ ոսկիծիր.
Վերնատան մէջ Կ'աղօթին։

Անեզակի ալիքներուն մէջ ծրփուն
Մանրիկ հաւաքը կը լուզան։
Եզին թողած շողիքն արտին մէջ գեղջկան
Կը պըլպըլայ գոյնըզգոյն։

Ճերմակ գառներն են մարգին մէջ տարածուած
Ինչպէս կոյսին բիւր գոնար.
Սըրընգի ձայնն հովակ հովիտ շընչասպառ
Սըրտի կու զայ թեւարաց։

Արծաթ չըրով կաթնաղբիւրէն կը լեցնէ
Հարսն իր սափոր կաւեղէն.
Դեղձան ծամենըն ոսկեհիւսակ կողով մ՞նն
Մէջը վարդի թէրթէրէ։

Ասրէն կու զայ մանկիկ ժամին հեւալով,
Զերմ կարօտով է մաշեր.
Ու սանտրելով ծաղիկներու զանգուրներ՝
Կ'անցնի սարսուն մը թողլով։

Ճերկին տակ ոսկեհատիկ ողկուզէն,
Հաղիկն անոյշ կը կաթէ։
Տանձն ու խընծոր լուսափրփուր յակինթէն
Լեցուած կաթով կախուեր են։

Պատուհանիս տակը բոպիկ մանուկներ
Բակի հողով կը խաղան։

Մինչ հողածածք քիւեն թեւերն կը բանա՞ն,
Մասրիկ սիրուն ճընճուկներ։

Զեռքն օրիորդն իր աչքերուն՝ կը բանայ
կանանչ փեղկեր տընակին։
Մատներն վարդէ գորս կարկասա՞ծ կաթողին
Արփոյն համբայր մը կու տայ։

Հեռուն կարծես սոկի նետեր կ'որորին
Հասկերն արտին զեղլորակ,
Ու քովն հերկուած զայտէն կ'ելէ լոգին տար'
Քըրտինը բանջ մըշակին։

Սայլակ մը հին ձորէն կ'երթայ ճըռինչով.
Ալչին եղներ յամրութայլ.
Անոր վըրան բացզըլուխ ծերն հոգեզմայլ
Զերմ աղօթքի խոկուտով։

Դեղին շողերն համբաներուն մէջ կ'իյնան
ինյացս սերնն անյային։
Գիւղին ու արեւ շներմ համբոյրով կը զրկուին,
իրրեւ երկու սիրական։

Ճառագայթներ հարսնամատի պէս սիրուն՝
Ծաղիկներու կը փարին,
Տերեւներէն վար կը հոսին մնդրածին,
Բոյրուն ու պէրճանկ վարդերուն։

Կարծես հիւերն կ'այրին բոցով մոգական,
Փարերն սասափ ոսկեծիր։
Ու ճամբուն վրայ հորթեր կայտառ և կարմիր՝
Տըզու նըման կը խայտան։

Եռուխը կ'ելէ իոլ հարսի պէս պարաւոր,
Երկայն վարսավ արշնաթոյր,
Թռնիրին մէջ հացն է կ'փիփ քաղցրաբոյր,
Շաղուած քրիտով մայրածոր։

Դեռ կը հընէ կոշնակին ճայնն հեւ ի հեւ
Հին տաճարէն կիսաւեր։
Ու քաղցրամայս երգէն հարքած թիթեւներ
Վար են բաներ հոլաթեւ։

Ո՞՛ թող ծըխէն բուխուրիներն սոկեման,
Թող զայ զեփիւն զով այցուն,
Թող սփաղաղ թափ այս թեւեր փայլուն
Կանչէ արեն աննման։

Ու սրտիս մէջ պարտզն այգուն թող բացուի.
Հարբիմ ծատկին շիջ շաղով,
Ես ծնրազիր լամ, աղօթք ժամին քով'
Որ այգն երբեք ըըմենի։

Հ. Վ. Յուզանակսաւ

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

ZABELLE C. BOYAJIAN. — Gilgamesh, a dream of the eternal Quest; illustrated by the author with an introduction by Sir Ernest A. Wallis Budge, Kt. Keeper of the Egyptian & Assyrian antiquities at the British Museum. — Printed & published by George W. Jones at The Sign of The Dolphin i Gough Square, Fleet St. London MCMXXIV. £1 10. զին՝ երկու կինէ (= 2 անգ. ոսկի և 2 չմլ.)։

Վերջիրս մեր կտրիճ բանաստեղծուհին
Օրիորդ Զապէլ Պոյաճեան՝ ի Լոնտրա խիստ
կարեւոր երկ մը հրատարակեց, ինչ որ
պատճառ եղաւ թիմանական մայրաքա-
ղարին մէջ թէ իր և թէ ազգիս համբաւին
առման։ Հոն արդէն 1916էն ի վեր ան
ծանօթացուցած էր Անզիսոյ զիտական
աշխարհին՝ մեր մատենազրութեան մէկ
քանի զանձերը՝ հայ բանաստեղծութեանց
հատընտիր ծաղկաբաղով մը, զոր մասամբ
թարգմանած էր նոյն ինցն Օր. Պոյա-
ճեան։

Ներկայ երկասիրութիւնը որ լոյս տե-
սած է մեծաղիր փառաւոր հատորով մը՝
կը պարունակէ զանազան սոկեզարդ գու-
նագեղ նկարներ, որոնք հանուած են՝ ամե-
նաճշու նմանահանութեամբ՝ ուղղակի Օր.
Պոյաճեանի գծած 15 ջրանկարներուն
վրայէն, Գիրը, որ նուիրուած է երեւելի
զրագէտ քննազատ Sir Israel Gollanezի
և անոր Տիկնոջ, ունի ներածութիւն մը,
զոր զրած է Լոնտոնի թիմանական թան-
գարանին եզիպատական և Ասորական Հը-
նութեանց Տիեսուչը Sir Ernest A. Wal-
lis Budge, Kc., նկարիչ-թանաստեղծու-
հին այդ բամին մէջն է որ ուսումնա-
սիրելով նիւթը ուղղակի սոյն հոյակապ
բնագիրներուն վրայ՝ զիտած է յետոյ
նուրք ճաշակով և արուեստով աւելցնել
յիրաւի նաեւ արեւելեան ճոխ գոյներ,
ներկազացնելու համար՝ երեւակական։

10.